



ՊԱՏՐԻԱՐԺԱՐԿԱՆ ՆԱՅՈՑ

ARMENIAN PATRIARCHATE

17

Թուական
Date

7 Նոյեմբեր 1997

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ ՄԻԱԲԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ

Յանուն Սրբոց Յակոբեանց Ընդհանուր Միաբանական Ժողովի նորընտիր դիւանին, կ'ուզեմք հաղորդել մերազմ ժողովուրդին թէ Նոյեմբեր 4, 5 եւ 6 օրերուն Միաբանական Ընդհանուր Ժողով գումարուեցաւ Պատրիարքարանի մեծ դահլիճին մէջ, ուր կարգ մը կարեւոր հարցեր արծարծուեցան:

Միաբանական այս ժողովին հրաւեր ուղարկուած էր Տնօրէն Ժողովի որոշումով եւ նորին Ամենապատուութեան կողմէ, Սրբոց Յակոբեանց մեր Միաբանական Ուխտի բոլոր անդամներուն: Ժողովին մասնակցեցան Միաբանութեանս հրաւիրեալ 45 անդամներէն 39 հոգի, որոնք կու գային Ս. Աթոռէն, եւ արտասահմանի այլեւայլ հեռաւոր եւ մօտակայ բնակիչներէն:

Միաբանական Ընդհանուր Ժողովի օրակարգի գլխաւոր հարցերուն մաս կը կազմէր Միաբանական Ընդհանուր Ժողովոյ Դիւանի եւ Տնօրէն Ժողովոյ դադարեալ անդամներու ընտրութիւն ու նաեւ Առաքելական Սուրբ Աթոռի պարտականութեանց եւ պատասխանատուութեանց վերանայում եւ կարգաւորում:

Ժողովս ընտրութիւնները կատարելէ ետք, ունկնդրեց Պատրիարք Սրբազան Հօր «Զեկոյց Պատգամը» եւ Տնօրէն Ժողովի տեղեկատուութիւնը՝ անցնող Տարիներու գործունէութեանց վերաբերեալ: Զեկոյցէն եւ տեղեկատուութենէն թիւած գլխաւոր հարցը կալուածներու մատակարարման կը վերաբերէր, մասնաւորաբար այն երեք կալուածներու մասին, որոնք հայ մամուլի նիւթ դարձան վերջին մի քանի ամիսներուն:

Նախ՝ Միաբանութիւնս՝ միասնական ոգիով եւ եղբայրական մթնոլորտի մէջ, իր գօրակցութիւնը յայտնեց Պատրիարք Սրբազան Հօր եւ Տնօրէն Ժողովին, ի լուր եւ ի տես որոշ դժուարութիւններու եւ հարցերու: Միաբանութեանս Նրուսադէմարմակ եւ հեռաբնակ անդամներու մէկտեղումը ինքնին ցոյց կու տայ, որ իւրաքանչիւր միաբան՝ գիտակից իր ուխտին, նախանձախնդիր էր Առաքելական Ս. Աթոռի գերագոյն շահերուն պաշտպանութեան:

Սրբոց Յակոբեանց Զինուորեալ Միաբանութիւնը, որ դարեր շարունակ ամենադժնդակ պայմաններու մէջ նշանաւոր հարդիսացած էր, որպէս պաշտպան ազգային իրաւանց Ս. Տեղեաց մէջ, այսօր եւս կը շարունակէ հետեւիլ իր աւանդական ուղղութեան: Այս հանգրուանին՝ ուրանալ այս իրողութիւնը կը նշանակէ ուրանալ պատմութիւնը:

Ժողովական նիստերու ընթացքին տրուած բացատրութիւնները եւ լուսաբանութիւնները ցոյց տուին, որ խնդրոյ առարկայ դարձած երեք կալուածներու առնչութեամբ Սրբազան Պատրիարքին հնչեցուցած ահազանգը եւ Տնօրէն Ժողովի առած քայլերը արդէն սկսած էին դրական արդիւնք տալ:

Վաճակաւ իշխանութիւնը այսօր՝ աւելի քան երբեք՝ ուշադիր է որ կալուածական շահարկումներու պարագային նիւթական առաւելագոյն շահ ապահովուի:

Այս առթիւ կարեւոր կը նկատենք հրապարակաւ յայտարարել, թէ Նրուսադէմի Հայոց Պատրիարքարանը «Տէրն» է իր կալուածներուն եւ թէ առնոց իրավիճակը կը մնայ անփոփոխ: Սուրբ Տեղեաց մէջ մեր ազգային իրաւունքները կը մնան անաղարտ եւ անոնք մեր Նրուսադէմարմակ եղբայրներուն նախանձախնդիր հսկողութեան ենթակայ են ցերեկ ու գիշեր:



ՊԱՏՐԻԱՐԺԱՐԷՆ ՄԱՅՈՑ

ARMENIAN PATRIARCHATE

Թվական
Date

Կալուածական հարցեր չեն կրնար ազդել մեր իրաւանց վրայ Ս. Տեղեաց մէջ, որովհետեւ անոնք միջազգային իրաւունքի հիման վրայ հաստատուն կացութեան մէջ կը գտնուին:

Մնորհիւ Տնօրէն Ժողովի որոշման, այսօր կը գործէ Պատրիարքարանի կալուածոց մատակարարման համար յանձնախումբ մը, որ կը բաղկանայ երեք ազգայիններէ եւ երկու հոգեւորականներէ, որ հետամուտ է ոչ միայն ուղղելու վարձու տրուած երեք հողաշերտերու վերաբերեալ համաձայնութիւնը, այլեւ փրկելու տասնհինգէ աւելի կալուածներ անցեալին վարձու տրուած:

Մենք կու գանք հաստատելու, որ տիրող պայմաններուն տակ Տնօրէն Ժողովը լրիւ կատարած է իր պարտականութիւնը եւ կը շարունակէ աշխուրջ հսկել ազգապատկան կալուածներու վրայ: Իսկ յետ այսորիկ՝ վերոյիշեալ խորհրդատու յանձնախումբի օգնութեամբ Տնօրէն Ժողովը պիտի կարենայ աւելի ապահով համաձայնագիրներու հիման վրայ առաջարկուած համաձայնագիրներ ընդունիլ եւ ստորագրել:

Ժողովական նիստերու օրակարգին, նաեւ մաս կը կազմէր Միաբանական Ուխտի Կանոններու Բարեփոխման առաջարկութիւնը, որ միաձայնութեամբ ընդունուեցաւ Ժողովին կողմէ, թելադրելով, որ Տնօրէն Ժողովը յանձնախումբ մը կազմէ այս բարդ ու դժուարին գործը յառաջ տանելու համար: Ժողովս նաեւ անդրադարձաւ Քրիստոնէութեան 2000 ամեակի Նրուսաղէմի մէջ կատարուելիք հանդիսութեանց եւ Հայաստանի Քրիստոնէութեան պետականացման 1700 ամեակի տօնակատարութեանց մասին:

Վստահ ենք, որ մերագն Ժողովուրդը պիտի շարունակէ սատար հանդիսանալ Ս. Տեղեաց պաշտպան մեր Զինուորեալ Միաբանութեան: Ս. Նրուսաղէմը միշտ ունեցած է իր ուրոյն տեղը հայու հոգիին մէջ եւ հայն ալ առաքելական դարերէն սկսեալ ունեցած է իր յատուկ տեղը Ս. Նրուսաղէմի մէջ: Այդ վայրը Սրբոց Յակոբեանց վանքն է, որ փառք ու պարծանքն է մեր Ժողովուրդին՝ Քրիստոնէական աշխարհի սրտին վրայ:

ԴԻԻԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻԱԲԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ

